

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Մագդաղինէ :

(Ըստունակութիւն . Տես Երես 108)

Ե

Մագդաղինէի նոր վիճակը չհպարտացուց զինքը, թէպէտ դղեկին ծառաները, որոնք իր պատանեկութեանը տեսող եղած էին և կը սիրէին զինքը, իբրև իրենց տէրն ընդունեցան և պատուեցին զինքը : Ի՞նչինին պէս շափաւորութեամբ և առանց մնապարձութեան կ'անցընէր հոն իր կեանքը, և իր միակ զբաղանքն այն էր՝ որ իր խնամոցը յանձնուած անձանց երջանկութիւնը հոգայ : Իր իշխանութիւնն ըրած անթիւ բարերարութիւններովը միայն կ'իմացուէր . ապա թէ ոչ կարելի չէր գուշակել իր հարստութիւնը, և կրնար դեռ այն գեռահասակ որը օրիորդը սեպուիլ, զոր իր գլած մօքուրայրը հիւրընկալեց : Խամացուց իր մարդիկներուն թէ կ'ուզէր որ տունն իր առջի ընթացքովն երթայ, և թէ ազնիւ ասպետին սովորութիւնները շարունակուին պահուելու, իբրև թէ մեռած ըլլար անիկայ և քիչ ատենէն տուն պիտի գար : Իր բնակութիւնն ալ այն փոքրիկ սենեկին մէջ հաստատեց, ուր առաջ նստեր էր : Խըբոր կու գային մեծ բանի մը համար հրաման առնելու իրմէ, միշտ կը հարցընէր կ'իմանար իր մարդիկներէն թէ արդեօք այսպիսի դիպուածի մը մէջ ինչպէս կը շարժէր ասպետը : Թէ որ առիթ մը ունենար խրատ տալու, կամ յանդիմաննելու (որ խիստ քիչ կը հանդիպէր), միշտ իր խօսակցութիւնը այսպիսի ոճով մը կը բանար . — Կարծեմ, սիրելիքս, որ ձեր պատուական տէրն ասպետը այս հանգամանաց մէջ անանկ կը խօսէր կամ կը գործէր, ինչպէս որ հիմա ես պիտի ընեմ : Ատէս կը կրկնէր ըսելու թէ մեր սիրած անձանց յիշատակը լաւագոյն

կերպով պատուելու համար՝ զգուշանալու է այն ամէն բաներէ որ կլնար իրենց տհաճելի ըլլալ, և թէ որ անոնք ողջ եղած ըլլային՝ գործելէն առաջ անոնց կարծիքը հարցընելու էր : 1 Երջապէս, Աւարիտիոսի վրայ միշտ մեծարանօք կը խօսէր, իբրև թէ անիկայ մատաղ հասակի թագաւոր մը ըլլար և ինքը անոր աղայութեանը միջոց թագաւորութիւնը կառավարէր :

Իր բարեբաստութեան ձայնը այն կողմերը տարածուելով, խելմը անձինք ամուսնանալ ուզեցին իրեն հետ . բայց Ամագդաղինէ ամենուն ալ ժխտողական պատասխան տուաւ : Այն պատասխանը տուած էր միշտ երբոր ատենօք ասպետը կամ մարգիզուհին երթեմն երթեմն կը յորդորէին զինքը կարգուելու . որովհետեւ միտքը դրած էր որ չկարգուի : Ամագդաղինէ շարունակեց իր առանձնութեան կեանքը, իր պղտիկ տէրութիւնն հոգալով, բարեգործութիւնն ընելով և իր սիրած արուեստիցը պարապելով : Իր մօքքուբայրին գրատան մէջէն քանի մը հին ընտիր գրքեր աւաւ կարդաց, որ իր խելքին հարկաւոր եղած զարգացումը տուին : Վսանըմէկ տարուան էր, և իր զուարթ ծանրաբարոյ բնութեամբը և հանդարտ զիմաց գեղեցկութեամբը՝ ձոխ էր թէ վայելցութեամբ և իմացականութե, և թէ ուղիղ դատմամբ ու բանաստեղծութեամբ, նման ծաղկանց որ երկրին հիւթը իրենց ցօղունին արմատներէն կը քաշեն կը ծծեն, մի և նոյն ժամանակին որ իրենց անուշահու բաժակը կը խմէ երկնից ցողը : Ամանգամայն աստուածապաշտ ալ էր, և ոչ երբեք զանց կ'առնեկը կիրակի օրերը՝ Աէօվի-Լէ-Պիուա երթալու պատարագ տեսնելու համար : Աիրով կ'երթար այն խեղջ գեղն՝ ուր ատենօք անօգնական վիճակի մէջ հասեր էր, և ուր հիմա աղքատներ և որբեր կ'օրհնէին զինքը : Երկեղեցիէն որ կ'ելլէր, քիչ անգամ՝ կ'ըլլար որ այն ազնիւ կնոջ տնակը ըմբոնար, որն որ ուզեր էր իր կովերուն կաթին համն առնել առաջ Ամագդաղինէի :

Ի՞այց ինչ որ ալ ըրաւ , չկրցաւ Շիեւոն տեսնալ . անզգամը երբոր հեռուէն Ո՞ագդաղինէի գալը կը տեսնէր , զրոս ոտքով կը փախչէր , ո գիտէ խղճմտանքը զարնէլին արդեօք ըրածին վրայ , չէ նէ վախնալին որ ըըլայ թէ Ո՞ագդաղինէ տուած արծաթէ դրամը ետուզէ :

Երբոր մահուան յիշատակները ցըրուեցան Ո՞ագդաղինէի մտքէն , և ժամանակաւ քաղցրացան իր սրտին մեռեալ սիրելեաց անունները , կրնար այս օրիորդը երջանիկ սեպուիլ , թէ որ միտքը անդադար գրաւեալ ըըլար մտածութեամբ մը , որ կը դառնացընէր իր երջանկութիւնը : Ի՞նչ կ'ընէ Ո՞աւրիտիոս , ի՞նչ ձամբայ կը բռնէ . այս էր իր մտածութիւնը : Ո՞աւրիտիոս՝ հօրը մեռնելին վերջը կենդանութեան ուրիշնան մը չէր տուած , բայց եթէ իր անկարգութիւններով որ օր օրուան վրայ կ'աւելնային : Ո՞ագդաղինէ Ալդրավերի կալուածը ժառանգելին առաջ այնպիսի սրտի փափկութեամբ մը , զոր ազնուական սրտերը զիւրաւ կ'ըմբռնեն , նամակ մը զրեր էր Ո՞աւրիտիոսի՝ ինքզինքը արդարացընելու համար այս ժառանգութեան նկատմամբ : Ի՞ս նամակին , զոր անշուշտ հիացմամբ կարդացած պիտի ըլլայ Ո՞աւրիտիոս՝ թէ որ առաքինութեան զգացմունքը բողը բովը մեռած չէր նէ սրտին մէջ , պատասխան չէր տրուած : Հանդերձ այսու ամենայնիւ , յետ որոյ որ Ո՞ագդաղինէ այսչափ պատճառ ունէր մերժելու զանիկայ իր սրտէն , յետ որոյ որ Ո՞աւրիտիոս այնչափ բան ըրեր էր իրեն և յետ որոյ որ այնչափ կը խօսուէր անոր վրայ , Ո՞ագդաղինէ չէր մոռնար գեռ զանիկայ և իր սիրտը կը տագնապէր անոր ողորմելի վիճակին վրայ : Ի՞ստուած որ կը տեսնայ աղամանդին ձեանալն հողուն մէջ և մարգրտին ծնանին ովկիանոսի անդունդին մէջ , Ի՞ստուած միայն կրնայ գիտցած ըլլալ օրիորդին սրտին յուզմունքը : Ո՞ագդաղինէ երկայն ժամանակ չէր հաւտացած Ո՞աւրիտիոսի վրայ լուած չափէ :

դուրս անկարգութիւններուն . Երկարժամանակ պաշտպաններ էր զանիկայ ամենուն խօսքին դէմ , ինչուան նաև անոր ներողամիտ հօրն և ազնիւ մարգիզուհոյն ալ դէմ : Ո՞ երջապէս՝ երբոր ասպէտին կենաց կարձընալը և հօրենական կալուածին հրապարակաւ աձուրդի հանուիլը տեսնալին ետքը՝ հարկաւորուէր էր ձշմարտութիւնը ձանչնալու , նորէն Ո՞աւրիտիոս կենդանի էր իր մտայ մէջ : Ո՞ անաւանդ որ բնակած դղեկին մէջ ամէն կողմանոր հետքերը կը տեսնար . սեղանատան փայտաքաղիները բոլոր Ո՞աւրիտիոս շինած էր . անոր բնակած սենեակներուն մէջ ամենեին փոփոխութիւն մը եղած չէր , և Ո՞ագդաղինէ շատ անգամ անոնց մէջ տիսրութեան ժամեր կ'անցընէր : Դղեկին գաւթէն որ կ'անցնէր , որսի շուները կը վազէին ձեռքերը կը լզէին . Ո՞ իեն գետին ափանց վրայ որ ժուռ կու գար , ցանկերուն վրայէն կը տեսնար Ո՞աւրիտիոսի հեծած ձիերը , որոնք պարարտ մարգագետնոց մէջ կ'արձէին : Ի՞այց այսչափ բաւական չէ . դղեկին մէջ ազնիւ ու լաւաբարոյ աղջիկ մը կար , որ հօնտեղ ծնած էր՝ զրեթէ մէկտեղ Ո՞աւրիտիոսի հետ , և ինչուածն այս ատենս ոչ երբէք հեռացեր էր տունէն : Ի՞սպեսն՝ որ գութ ունէր վրան , անոր դաստիարակութիւնը հոգաց , բայց անանկ բարձր աստիճանի էր անոր տրուած կը թութիւնը , որ բարեբազարար աղջիկը քիչ օգտուեցաւ անկէ և անանկ մնաց՝ ինչպէս որ բնութիւնն ստեղծեր էր զինքը , այսինքն գործունեայ , աշխոյժ , համարձակ , միանգամայն մաքուր , շնորհալից և առողջութեամբ կայտառ : Պակսութիւն մը ունէր նէ՝ միայն այս էր որ ուրախութեան ատեն երբեմն շատ աղաղակ կը հանէր : Ո՞աւրիտիոսի հետ մէկտեղ մեծցած ըլլալով , եղբայրական գութ ունէր վրան . անոր համար Ո՞աւրիտիոսի ամէն ըրածները աղեկի կը մեկնէր , և իր անմեղութեամբը կը զարմանար թէ ինչպէս ուրիշները կը զարմանան անոնց վրայ : Հաւասար սիրով կը սի-

ըեր նաև զի՞ագդաղինէ . երբոր առջի անգամն որ լսեր էր թէ գերմանացի որբ դեռահասակ օրիորդ մը , ԱՌարիտիոսի մօրաքեռ աղջիկը , եկեր էր դըղեակը , վազելով գացեր գրկուեր էր անոր հետ , և արցունքներովը թրջեր էր զանիկայ : Օ ուարձալին ան ատեն էր՝ երբոր ծառայք կամ կալուածին մարդիկները ասոր դիմաց սկսէին երիտասարդ ասպետին բռնած գէշընթացքին վրայ խօսիլ . այնպէս կը տաքնար՝ որ ապտակները կայծակի պէս կ'իջեցընէր անոնց երեսներուն . և անանկ ծանր էր ձեռքը , որ ամէնքն ալ կը զգուշանային այս վտանգին մէջ իյնալու : ԱՌագդաղինէ շատ կ'ախորժէր Արսոլայի հետ խօսակցիլ . այս էր աղջրկան անունը : (Օր չէր անցներ որ զանիկայ կանցել շտար . պատուհանին մէջ նստած՝ ձեռքերնին կար , կը սկսէին խօսիլ և միշտ խօսակցութեան ծայրը ԱՌարիտիոսի վրայ կը դառնար . Արսոլա երիտասարդին կենաց առաջին տարիները կը ստորագրէր . բայց խօսքը կամաց կամաց անզգալի կերպով ներկային վրայ կուգար : Արսոլա կը պաշտպանէր զան , և կը մարդարէանար որ քիչ ատենէն պիտի դառնայ գայ . իսկ ԱՌագդաղինէ գըլուիը կը շարժէր : Արսոլայի փաստն այն էր՝ որ Կուտրէի ագարակը չէր ծախուած . որով ըսել էր թէ ԱՌարիտիոս հրաժեշտի վերջին ողջոյնը չէր տուած այն կողմերուն :

Ի յս վերջին յոյսն ալ անհետացաւ . քիչ ատենէն լսեցին որ այն ագարակը ծախուելու հանուեր էր . և ինչպէս սովորաբար թշուառութիւնք թշուառութեանց ետեւէն կը քալեն , նոյն օրը անակնունելի դիպուած մը հանդիպեցաւ որ մեր սակաւաթիւ գաղթականները խոռովց ու սարսափեցուց : (Օրէնսգէտ մը եկաւ իմացուց ԱՌագդաղինէի թէ Ֆրէզնը տիկնոջ եղբօրողին , որ շատ տարիներէ՝ ի վեր մեռած կը կարծուէր , ելեր եկեր էր իր հայրենիքը , և իր հօրաքեռ կտակին վրայ դատաստան բանալ կ'ուզէր , որով այս օրէն՝ ի վեր թշնամութիւնները պիտի

սկսէին իրարու մէջ :

Վիչ մը ժամանակ անցնելէն վերջը , ԱՌագդաղինէ իրիկուն մը պարտիզին ծառազարդ ճամբաներուն մէջ մինակուկ կը պտըտէր . ծանր էին իր քայլերը , իսկ ինքը տիսուր և մտածութեանց մէջ ընկղմած : թէպէտ անկարելի էր գուշակել թէ այս գատաստանին ծայրը նւր պիտի երթար , թէպէտ չէր ախորժէր ինքը այս տեսակ գործոց պատճառած հոգելն ու նեղութիւնները , սակայն իր ստացուածոցը վրայ չէր իր մտածուքն ու այլայլութիւնը : Ակզբան մտածէր էր որ շիտակ դղեակը ձգէ երժայ . բայց վերջը իր բարերարաց յիշատակն անմոռաց պահելու և իրենց կամքը կատարած ըլլալու դիտմամբ՝ յանձն առաւ իր իրաւունքը պաշտպանելու : Ի յսպէս իր պարտքը՝ ի գործ գնելէն ետքը՝ փոյթը չէր ինչ որ ալ ըլլար նէ . թող որ կը մտածէր թէ բնչքանի կու գար իրեն այս տունը՝ երբոր ալ ԱՌարիտիոս ամեննեխն հոն գալու միտք չունէր , որովհետեւ միշտ իր մօրաքեռորդոյն ստացուածքը կը սեպէր ԱՌագդաղինէ այս կալուածը . գրեթէ իրեք տարիի չափ իր կենաց յոյսն և իր հոգւոյն ուրախութիւնն այն եղած էր՝ թէ որ մը պիտի գայ որ անառակ որդին իրեն ձեռքով հօրենական կալուածը նորէն պիտի ժառանգէ :

Իսկ ԱՌարիտիոս այս վայրկենիս ինչ կ'ընէր : ԱՌագդաղինէ ծառազարդ ճամբու մը ծայրը՝ յանկարծակի իր դիմացը տեսաւ զանիկայ : Երազ չէր , ստուգիւ ԱՌարիտիոս էր . բայց անանկ տժգոյն և անանկ փոխուած , որ իր ուրուականը կը կարծուէր : Աւազ . իրաւցնէ ԱՌարիտիոսը չէր , հապա անոր ուրուականը : ԱՌագդաղինէ շփոթած՝ մերձեցաւ իրեն խանդաղատանաց ողջունիւ . բայց անոր պաղ ու տիսուր տրտում կերպը տեսնալով ետ քաշուեցաւ : ԱՌարիտիոս ըսաւ թէ իրիկունը քիչ մը ցրտկեկ է , և կ'ուզէր դղեակն երթալ : Կարձան դէպ ՚ի տունը . ԱՌարիտիոսի քալուածքը համարձակ էր , և առանց այլայլութեան դաւթիւն

աստիճաններէն վեր ելաւ . բայց երբոր խուց մը մտան և Ապդաղինէ իրեն ըսաւ՝ թէ “ Հա հայրդ հոս մեռաւ , , , ծնկուըները դողացին , ու ձեռուըներովն երեսը գոցեց : Եթոյ երբոր Արսոլան տեսաւ , “ Հո՞ս ես ուրեմն , , աղաղակեց . և քանի մը սովորական քաղաքավարութեան խօսքեր ըսելէն ետքը իր մօրաքեռ աղջրկանը , պատմեց թէ միտքը դրած ըլլալով երկայն ու մշտնջենաւոր ձամբորդութիւն մը սկսելու քիչ ատենէն , ուզեր էր յետին անդամ մ’ ալ իր հօրը տունը տեսնալ և հրաժեշտի բարեւը տալ իր ատենօք սիրածներուն : յամ մը վերջը իր սենեակն առանձնացաւ , որովհետև օրիորդը բոնադատեց զինքը որ իրենց քով կենայ :

“ Ո՞վ թշուառ երիտասարդ , ով թշուառ երիտասարդ , , , աղաղակեց հեծեծանօք Ապդաղինէ աղմիւրի պէս արցունք թափելով : Իսկ Արտօլա քար կտրեր էր :

Ապրիտիոս Ապդրավէր գալու ատենը միտքը գրեր էր որ քանի մը ժամ միայն կենայ հոն . կ’ուզէր մէկէն հոնկէց յարիզ դառնալ , որպէս զի գործողութիւնները կարգի դնէ և որոշած երկայն ձամբորդութեան պատրաստութիւնները տեսնէ : Ակայն իր մօրաքեռ աղջրկը շատ վրայ որ տուաւ , յանձն առաւ որ քանի մը որ մէկտեղ անցրնէ : Այս միջոցիս մէջ Ապդաղինէ կրցաւ դիտել այս երիտասարդին վրայ եղած արտաքոյ կարգի փոփոխութիւնները , որոնք ոչ այնչափ իր դէմքը՝ որչափ սիրտն ու հոգին ապականեր էին . վայրենի , մաղձոտ ու երգիծաբան կերպ մը առեր էր Ապրիտիոս , և հազիւ թէ երբեք գորովյ և լաւութեան զգացմունք մը վրան կը տեսնուէր : Ակայն ջանաց որ ցուցընէ կերպով մը թէ իր մօրաքեռ աղջրկան գործոցը յաջող երթալուն վրայ փոյթ ունի . իրիկուն մը խղճմտանքը հանգարտեցրնելու համար՝ դատաստանին վերաբերեալ գրուածքները թղթատեց , ու առանց բան մը հասկրնալու՝ ըսաւ թէ բանը

աղէկ ջուրի մէջ էր , և թէ յայտնապէս դատին իրաւունքը Ապդաղինէի կողմն էր : — “ Այս դատաստանս քեզի կը վերաբերի , ով իմ մօրաքեռորդիս , ըսաւ օրիորդը ծիծաղելով : — Ինձի : — Չես գիտեր որ հօրդ մահուընէն վերջը այս կալուածին տէրը փոխուած չէ : — Այսնա որ այս ըրած մեծանձն առատաձեռնութիւնդ փուծ տեղն է , ըսաւ Ապրիտիոս անտարբեր կերպով մը : Հարկ է իմացընեմքեզի որ եթէ Պաղղիոյ բոլոր դղեակներն ալ իմն ըլլային՝ ոչ երբեք անով երջանիկ կ’ըլլայի ես : — Արեմն թշուառ ես , Ապրիտիոս , հարցուց օրիորդն անանկ տիսուր ձայնով մը՝ որ կրնար քարէ սիրտ մըն ալ կակըցընել : — Ե՞ս թշուառ . ամենէն երջանիկ մարդն եմ ես , , :

Երկրորդ օրը Ապդաղինէ իմացաւ որ Ապրիտիոս գացեր էր տունէն առանց իրեն բարեւ մը տալու : Երբոր Պարիզ հասաւ Ապրիտիոս , այսպիսի անքաղաքավար կերպով բաժնուելուն վրայ ներումն խնդրելու նամակ մը գրեց Ապդաղինէի : Երկու ամիս վերջը , նորէն մէյ մ’ ալ գրեց . կ’ըսէր թէ հարկաւոր պատրաստութիւնները տեսեր էր , և թէ տասնըհինգ օրէն ձամբայ պիտի ելլար : Այս երկու նամակներուն մէջ ալ իր հոգւոյն գէշ վիճակը յայտնապէս կ’երեար . մասնաւորապէս երկրորդը սաստիկ յուսահատութեամբ մը և վայրագ յոյսերով թաթիսուած էր : Անջի նամակն որ առաւ Ապդաղինէ , մինչեւ ’ի մահ տիրեցաւ . իսկ երկրորդին՝ զարհուրեցաւ սոսկաց :

Այս պարագաներս հանդիպած միջոցը , դատաստանը առաջ կ’երթար . բոլոր Ապդաղինէի հետ ամուսնանալ ուզողները կ’ուրախանային որ գերմանացի օրիորդին բաները գէշի կ’երթային . միայն Ապդաղինէի հոգը չէր անոր վրայ :

